

# ԱՆԱԿԻՏ

ՀԱՆԴԷՍ ԱՄՍԵԱՅ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

Ա. ՏԱՐԻ

ՓԵՏՐՈՒԱՐ 1899

ԹԻՒ 4



ԿՈՒՊՈՐ ՓԱՅՆ

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ



Ճաւազին ու երկարածիք ոգեւարէ մը յետոյ, ահա կը կորսնցնենք մեծ մտքի ու մեծ սրտի մարտը, որ իր կեանքին ամենէն փառաւոր տիտղոսը նկատեց «հայր» անուանակոչութիւնը ուրով իր ձեռքովը գերութենէ փրկուած Ֆելլաւները զինքը պահեցին, և զոր մէնք Հայերս պիտի դասենք շարքին մէջ այն բարձր զէմքերուն որոնք մեր ցեղին կարողութիւնները իրենց գերագոյն զօրութեամբը արտայայտեցին :

Գիպուածը զինքը նետած ըլլալով օտար երկիր մը, պարագաներն ու անմիջականապէս կատարուելիք գործի մը պայճառ ու տիրական ըմբռնումը զինքը կապած ըլլալով այդ ընտրողութեան հայրենիքին, Նուպար իր ուժերը յատկացուց Եգիպտոս մը վերաստեղծելու ձեռնարկին : Նկարագիզ ու վիպական հրապուր մը կար այդ գաղափարին մէջ, որուն հողը Մենեմ-մէտ-Ալի պատարասած էր, և զոր Նուպար ուղեց ամբողջապէս իրականացնել : Հին պատմութեան վեհագոյն էջերուն ազդեցութեամբը կազմուած, իր երիտասարդ հոգին տեսնը ունէր վազդէի մեծութիւնները արթնցնելու : Միտ կողմէ, Արեւելքի մէջ անկիւնը ծնած, մօտէն կը ճանչնար խորին փտութիւնը ուր արդի Արեւելքը, երբեմնի մեծաշուք գաղափարականութենէն մերկացած, դանդաղօրէն կը մեռնէր, կրօնամուլութեան, ազիտութեան և բռնութեան բեռին տակ : Եւրոպական կանոնադր կրթութեան մը շնորհիւ, իւրացուցած էր արեւմտեան արդի քաղաքակրթութեան յստակ ու ազնիւ սկզբունքները, արդարութեան տեսնը, ազատութեան սերը, հաւատքը անհատներու և ազգերու համար լուսազոյն կեանքի մը, յարգանքը Օրէնքին : Բղձաց փոխադրել իր Արեւելքին մէջ ինչ որ Եւրոպան սկսած էր գործարարել : Ուղեց եւրոպացիներ Արեւելքը :

Իր պատմական ուսումնասիրութեանցը մէջ յուզմունքով կանգ առած էր Չմշկիկ կայսեր, Ներսէս զօրավարին վրայ, երկու մեծ հայազգիներուն որոնք բիւզանդեան կայսրութեան ամենէն հզօր զէմքերէն եղած էին : Անոնք իրեն վստահութիւն ու քաջութիւն սուած էին, և հաւատքը թէ իր ցեղը կարող էր աշխարհի թատերաբեմին վրայ ամենէն բարձր դերերը կատարել : Երազեց Չմշկիկ մը ըլլալ :

Աւելի մեծ եղաւ քան Չմշկիկը : Փոկասի

յաջորդը արիւնի հերոս մըն էր : Նուպար արդարութեան պատերազմիկը եղաւ :

Ինքը, միևնալը, յաջողեցաւ մահմետական բարբարոսութեան ձեռքէն զերձանել Եգիպտոսը, անգլաբարս, առանց բուռն ցնցումի, շքեւորիւ առասպելական ճարտարութեան մը, հանճարեղօրէն զինանայով գործածել մարդիբը, օգտուել պարագաներէն, հաշուել հաւանականութիւնները : Միևնալը կ'ըսեմ, որովհետեւ Եգիպտոսի մէջ ուր կը գործէր, տեղական տարբը, բացարձակապէս ստրկացած, անկարող էր իրեն օժանդակ ըլլալու, ու եւրոպական կառավարութիւնները աւելի Եգիպտոսը գրաւել կ'ուղէին քան Նուպարի ծրագիրը զիրացնել : Նուպար զիտցաւ ներդաշնակել ամենէն հակասական շահերը, Եգիպտոսի փոխարքային համար ստացաւ ՈՏԻՎ առաճապական պատուանունը որ Եգիպտական կէտ-անկախութեան մը նուիրագործունէն էր հանպարտօրէն շնորհուած, և վերջապէս հաստատեց Ոսան-Դատարանները, որոնցմով եգիպտացի ժողովուրդը ինքնապաշտպանութեան ուժ մը կը գտնէր իր սեղական բռնաւորներուն խարագանին ինչպէս օտարազգի շահագործողներու անգթութեանը դէմ :

Այդ գործը զոր Նուպար ի գլուխ հանեց, Հայոց գործ էր եկանապէս : Եւրոպական քաղաքակրթութեան Արեւելքի մէջ տարածման միջնորդի պէրը, զոր Նուպար յաղթականօրէն կատարեց, մեծ դերն է Հայուն : Եւ արդէն ոչ ոք այնքան խորապէս Հայ եղաւ որքան իր բույնցմով կիսները օտարութեան մէջ անցուցած այդ մարդը, որ հայերէն շատ քիչ գիտէր : Յեղին հոգիմ ունէր, այն ապստամբ, անհանդարտ ու հպարտ հոգին, ամէն լուծ կրճող, արդարութեան ու աղատութեան յաւիտենապէս ծայրալ : Ու միանգամայն ճապոկէ մտաքը, անվկանդ հաստատամտութիւնը և լեզուանի ու խորամանկ նրբութիւնը ունէր իր ցեղին : Գիտէր այդ ամէնը և հպարտ էր Հայ ըլլալուն : Ամէն տեղ, ամենուս, միշտ հռչակեց իր հայութիւնը :

Իր ցեղը պիտի պանծայ իրով, ինչպէս ինքը կը պարծենար իր ցեղով : Իր անուշ յարգանքի կը հրաւիրէ օտարները հայ ազգին նրկատմամբ : Նուպարի մահուան առթիւ եւրոպական մամուլն մէջ երեւցած քաղմաթիւ յօդուածները, մեծ հանգուցեալին ներբողին հետ, ներբողը կը հիւսեն այն ցեղին որուն կը պատկանէր անիկա :

Մահուանը երկրորդ օրը, յուզուած ու հապճեպ գրչով մը չէ որ կարելի պիտի ըլլայ մահ-

բամանաբար վերլուծել այդ ամբողջ կեանքը՝ կենտոս ու թելադրական: Ատի ամեննէն ճոխ ու գեղեցիկ նիւթերէն մէկն է որոնց ուսումնասիրութիւնը պարտքը պէտք է ըլլայ արդի հայ սերունդին: Պիտի նախընտրեմ ամփոփել Անանիիքի այս թուօյն մէջ՝ եւրոպական մամուլոյն կարծիքը մեր ողբացեալ ազգակցին վրայ, եւ անդուշտ լաւագոյն պիտի ըլլայ, մեր ազգային համեստութեան զգացումը յարգելու համար, որ օտարներու բերնէն լսէ մեր հասարակութիւնը այն բոլոր հիացումը որուն արժանի եղաւ Նուպար: Ես միայն մէկ քանի բառ պիտի բռնմ ներքին մարդուն վրայ, զոր պատիւ ունեցայ ժօտէն ճանչնալու, եւ որ նոյնքան մեծ էր որքան զործիչը:

Առաջին վայրկեանէն, իր անձին բարձր հրապոյրը գրաւեց զիս: Պոլիս, իմ սերունդիս ոչ ոք բացատրած էր Նուպար փաշային նշանակութիւնը: Այդ անուշով հեռաւոր, օտար եւ անստաշելի էակի մը գոյութիւնը իմացած էինք միայն. եւ անուշին հազուադէպ յետյեզմանը միշտ կ'ընկերանար «Հայոց համար ոչինչ ըրած է՝ դանպարը: Այդ միջոցին, Բարիզ, արդէն հրատարակած էի Քրանսական հանդէսներու մէջ մէկ քանի յօդուածներ Հայոց արդի կացութեան, և Անթոնի ասպատակութեան, հայ պրականութեան վրայ, ինչպէս նաեւ Իլէմանոյի յառաջբանով մը, աղմուկ հանեց բարիզեան մամուլոյ մէջ: Նուպար, այդ գրքէն հեռաքրքրուած, ուզած էր զիս տեսնել: Գիտեսք թէ ի՞նչ ունեցած, ամբարտաւան ու անկիրթ արարածներ են ընդամենը պէջ շատ «գրքէ» ունեցող հայ «Ղոջ»երը. եւ կ'երեւակայէի, ոչ անուշայ այդ անշորճ տիպարներուն նման մէկը, բայց զոնէ բարձրայն, արհամարհող, ինքնազոհ անձ մը, տեսակ մը արեւելեան փաշա, ինչպէս կ'ըսէին Գտայ քաղցր ծեղունի մը, Նալբական խանդաղատանը՝ նահապետական բարութեամբ, ու ամեննէն եւրոպական, ամեննէն նուրբ ու շնորհալի քաղաքավարութեամբ: Խրախուսեց զիս այն նշան ծառայութեան համար զոր կրցած էի մատուցանել ազգային դատին, եւ զոր ինքը կը հածէր կարեւոր նկատել. խոստացաւ ինչ օգնութիւնը Հայր Եւրոպային ճանչցնելու համար կատարուած ամէն ջանքերու: Գրանաբար դանգաժեցաւ մեր յեղափոխականներուն տղայա-

կան, աննպատակ, անհաշիւ զործուհեութենէն: Ու տեսայ այդ եօթանասնամայ մարդը, փառքով ու վայելքներով յղիացած, որ կը խնջւրչար, կը մարմնէր մտածելով անսելի կացութեանը ուր ինկած էր հայ ժողովուրդը Սասունէն ի վեր: Բազմակուսակ փորձառութեան մը վրայ հիմնուած այդ պայծառ դատողութիւնը, իրական կացութեան ճշգրիտ ու խորին այդ զգացումը, եւ նրբամիտ, փայտալակ ու անմեղ խօսուածքը զոր ունէր այդ մօղիքը, ինձի այդ օրը մխթիթարի յայնտութիւնը բրին կատարելագործուած Հայուն, Հայուն որ թերութիւնները վանած է եւ ունի յատկութիւնները միայն իր ցեղին: Այդ օրէն սկեսայ, մինչեւ ծագումն իր հիւանդութեանը որ զինքը մահէն առաջ անշարժացուց, կրցայ մտերմօրէն զինքը ուսումնասիրել: Տեսայ որքան ցաւալի սխալ մը գործած էր մեր ազգը՝ չգիտնալով օգտուիլ այդպիսի մարդէ մը: Իրաւ է որ Նուպար քաղցրեկն եղած էր եզրիպտական հայրենիքին, բայց երբեք մտցած չէր ցեղը որուն կը պատկանէր, եւ նոյն իսկ մտցած չըլլալուն ապացոյցներ տրւած էր մէկէ անէի անգամ. եւ եթէ իր ցեղը զինքը հասկցած, զնահատած ըլլար, եթէ իր ցեղը ուզած ըլլար զիմնը անոր ուժերուն, Նուպար իր ներքին մեծագոյն բազձանքին գոհացում տուած պիտի ըլլար իր ստաշանը ծառայութեանը զինով իր ցեղին զոր հիացմամբ կը սիրէր: Քանի՜ անգամ լսած եմ իր դաժնութեամբ տրոնջալը այն պաղ անտարբերութեան համար որով իր ցեղը զինքը պաշտատի էր. «Ես, կ'ըսէր, կեանքս նուիրեցի եղկուսոսի, որովհետեւ բաղդը իմ անշիս այդ գործը հանեց, հրապուրեցայ անկից, եւ կապուեցայ: Բայց օտար երկրի մէջ այդ գործունէութիւնս երբեք ինձի չմտցուց որ Հայ մեկ եմ. երկու երեք բան ըրած եմ ցեղիս համար, բայց կը կարծեմ թէ ատոնք անմենն կարեւոր բաներն են որ կրնայի ընել. Հասգիւղի Շահնազարեան վաթմարանին հաստատմանը օգնեցի նիւթապէս. Վ. Լանկուսային 25000 Քրանք տուի որպէս զի Հայոց պատմութիւնը Ֆրանսերէնի թարգմանէ եւ Ֆրանսայի ճանչցնէ Հայոց անցեալը. եւ Պերլինի վեհաժողովին ստեւ, ծրագիր մը պատրաստեցի հայկական գաւառներուն համար եւ առաջարկեցի որ ես ներկայացնեմ զայն վեհաժողովին:» Այդ երեք գործը ամբողջ ուղեգիծ մըն էին իրօք, զարգացնել Հայոց միտքը, ճանչցնել հայ ազգը Եւրոպային, ու եւրոպական քաղաքականութեան նպատակներով մէկ բո-

պիկին՝ հայկական գաւառներուն մէջ հաստատել եւրոպական վարչութիւն մը՝ հիմնուած օրէնքի եւ արդարութեան վրայ։ Իր կեանքին մեծ ցաւը եղած էր այդ անհնազանդութիւնը զոր իբրեւ ցուցուցներ էր հայ ազգը։ Քսան անգամ դարակէն հանած է իր ծրագրին զեղնած սետրակիլը, եւ զուրգուրանքով, տրտմութեամբ ու խանդավառութեամբ կարգացած է զայն ինքի (1)։ Եւ կը կրկնեմ հոս ինչ որ գրեցի արդէն . կարելի է որ այդ ծրագրին նոյնութեամբ իրագործուը արդեւքնկրու բաղխէր. բայց հայ ժողովրդին յայնցանքը այդ պարագային ոչ այնչափ այդ ծրագիրը, որչափ նոյն իսկ անձնական միջամտութեանը մեքժած ըլլալն է այդ մարդուն, որ իր ճարպկութեամբը անկարելիին կարելի ըրած էր եզրկատար մէջ, եւ որ անլուշտ, անզամ մը որ հայկական գործը ձեռք առնէր, միջոցը պիտի գտնէր ո եւ է գործնական արդիւնք յառաջ բերելու։

Ինքզինքը հայկական գործունէութեան մը նուիրելու փորձը չչաջողելով, Նուպար նորէն եզրկատար կը դառնար, ուր նոր մաքառում մը կը սկսէր իր հիմնած գործը պաշտպանելու համար անդիական զօրութեան դէմ։ Երբ սակայն Սասունի ջարդերուն լուրը պայթեցաւ ու Եւրոպայի մէջ հայկական խնդրը սկսաւ նորէն կայծկուտալ, Նուպար ինքնաբերաբար 15,000 Ֆրանք զրկած էր Վենետիկ վանքը, որպէս զի Ֆրանսերէն դիրք մը հրատարակէն Հայոց անցեալն ու ներկան Եւրոպային ծանօթացնող, իրքը որ դեռ չհրատարակեցաւ զքաղաքաբար Այդ միջոցին, Նուպար, զորձէ վերջնապէս քառուած, Բարիդ եկաւ Նաստատուիլ. եւ այդ վայրկեանէն մինչեւ իր մահը, հակառակ այն դառնութեան զոր ալլըր իրեն պատճառած էր, իր մտքն ու սիրտը ամբողջապէս հայ ժողովրդին կացութեանը նուիրեց։ Հիւստ ծեր, մէկ սրունքը ձիէ անկուռ մը հաշուած, եւ մաքով ալ խոնջ էր. հայկական խնդրոյն այս դեր վերաբացմանը մէջ, չէր կրնար անձնական նոր մը խաղալ իբր զիւսանազէտ Բայց իր հանրածանօթ եւ յարգուած անձի կշիւը բերաւ այդ հարցին կողմը. հրապարակաւ յայտնեց, կրկնեց, պնդեց թէ իր չարարուած ազգակիցներուն հետ էր սրտով. ամէն հայասէր ցոյցի իր քաջակրութիւնը, ամէն հայասէր Եւրոպացոյ իր երախտադատութիւնը հասցոց, եւ այսպէս

ուճեցաւ իր կարեւոր բաժինը Եւրոպայի մէջ ի նպաստ Հայոց հանրային կարծիքը արթնցնելու գործին մէջ։ Նոյն ատեն, աւելի անմիջական եւ աւելի ընդարձակ ծառայութիւնը մը մատոյց իր ազգին, հնգաբարտը խեղճեր ասթութիւնէ վրկելով, կարելի չէ հաշուել այն բոլոր օգնութիւնը զոր իրմէ գտան զեպքերէն միատուած անհամար Հայեր. Եզրկատարի գաղթականները մեծ մասամբ իր շնորհիւր կրցան ապրիլ ամիսներով. Բարիդի ապաստանարանը իր նուէրներովը դիմացաւ. անգլիական եւ զուիցերիական նպաստամատոյց ընկերութեանց զրկեց մեծաքանակ գումարներ, եւ գիտե՞ք որ պատարարքին ձեռքով նոյն իսկ երկիրը ուղղակի հասցուց իր նպաստը, Հիանալի, այդ անպատա առաստաձեռնութիւնը չէր այնչափ՝ որչափ եղանակը որով կը զգար եւ կը կատարէր զայն. կը ճանչնանք հայ օբարեքարոնները որոնք քսան Ֆրանք տըւած ատենին ձեռքերին երկինք կը բարձրացնեն՝ ազգին համար սնանկացածի յուսահատ ձեւերով. հանդարտ, պարզ, անխօսուկ, Նուպար իր օգնութիւնները կը սահեցնէր մութիւն մէջ, զեպ ի նպատակը, առանց հաշուելու, առանց շնորհակալութեան կամ աղմկալից զովասանքի ապասելու, պարտք մը կատարելու ներքին զոհուանակութեամբը. եւ կը մշխմ իր սիրուն ձեւը, այն արեւելեան շարժումը որով ձեռքը կտորձին կը զնէր, երբ իր բարեգործութեանց ակնարկութիւն ընող ըլլար, Պատու է՝ ըսել ուղեղով։ Բաց ի նուիրատուութիւններէն փաստականներուն ու որբերուն համար, Նուպար յանձն առաւ միանշանակ այն ծախքերը որով կատարուեցան Բարիդի մէջ Հայոց մասին մէկ քանի հրապարակախօսութիւններ, եւ հրատարակուեցան մէկ քանի գրքեր, եւ օգնեց բազմաթիւ ուսանողներու որոնք վերջին զէպքերուն հետեւանքով ապրուստի ամէն միջոց կրօնցուցած էին։

Իր նւթական բարեգործութիւններուն չափ, թերեւս աւելի, կարեւոր բարիք մը, զոր Նուպար իր շուրջը, մեր մէջ, սփռեց, իր պայծառ ու հանդարտ մտածումն էր, իր յորդորը զրական գործունէութիւն մը, իր զայրոյթը յախուռն ու անխիղճ խլրատումն դէմ, այն ամբողջ իմաստուն ու փորձառու դասը զոր սուսաւ մեղի, խուռ մը Հայերու, իր բարեկամական խօսակցութեանց մէջ։ Իր ազդեցութիւնը վըձուական եղաւ այն ձգտումն մէջ զոր ուճեցանք մեր ազգային գործունէութիւնը քննութիւնէ անցնելու, մեր հանրային ձեռնարկներուն մէջ

(1) Աճախտօի յառաջկալ Թուր պիտի ծրատարակեք Նուպար փաշայի ծրագիրը։

գիտակից ուղղութիւն մը մտնցնելու : Ինչքը եւ ոչ իսկ գրութիւնը դիտցաւ այդ յօգուածներուն որ գրուեցան . բայց իրմէ՛ ըզկեցաւ «մասնեղու եղանակ մը» , որ այդ առողջ ուղղութեան ծընուակ տուաւ . Եւ ատի սամնէն կարեւոր ծառայութիւններէն մէկն է զոր Նուպար մատուցած եղաւ իր ազգին :

Իր տունը , զոր « հայ տուն » կոչելու մէջ հանդիք կը գտար , վայկեանն մը իրօք հայկական կեդրոնավայր մը դարձաւ : Ամէն անկիւնէ եկած Հայեր հոն իրարու կը հանդիպէին : Բարիզէն անցնող ամէն Հայ որ տիտղոս մը կամ նշանակութիւն մը ունենար , կ'երթար տեսնել Նուպարը որ մեր « մեծ ծերունին » եղած էր : Աշխարհին ամէն խորհրէն Նուպարին վրայ կը տեղադրէ ինչդանքներ , խորհուրդ հարցնող զիմուսներ , յարգանքի արտայայտութիւններ : Տեսակ մը աշխարհական կաթողիկոս դարձած էր . Եւ այդ զերը կատարեց վեհութեամբ , պարզութեամբ , եւ մեծ քաղաքիկեամբ : Սըխալ ճամբէ ետ կեցնելու համար , օգտակար ըլլալու համոզուածով , ընդունեցաւ մինչեւ անգամ . . . Նուպարեւել . մեր Ազատիչը պարզած էր ծերունի դիւանագետին իր անբող վիթխարի ծրագիրը : « Մինչեւ հիմա Սիբեւս չէիք գիտեր Եւրոպային տրամադրութիւնները , պատասխանած էր Նուպար իր բարի ժպիտովը , բայց հիմա որ գիտէք , այլեւս ո՞րպանո՞ւթիւն պիտի ըլլար , այնպէ՛ չէ՛ , միեւնոյն ընթացքը շարունակելը » : Գոհեցիլ բազախնիկինն շահագործել փորձեցին զինքը , աներես մուրացկաններ տանը դուռը ափ ափին , գտնուեցան հրէշներ որ սպառնական նամակներ զրկեցին կամ զինքը նախատինքներով ողողող գրութիւններ որովհետեւ իրենց պահանջած գումարը չէին ստացած . ինքը , տրամած այդ ամենն , երբեմն այ գլուած , կը շարունակէր սակայն , լուիկ , բարութեան գործը զոր ստանձնած էր ինքնաբերաբար :

Իրեն ու մարդերը միշտ նկատած էր բարձր հայեցակէտէ մը . եւ կը տեսնէր յստակ ու ճիշդ : Ոչ ցեղի , ոչ կրօնքի , ոչ կուսակցութեան ատելութիւններ ճանչցող էր երբեք : Իր տարրինապէս հաստարակչիւ միտքը անձնական ու տեղական կրքերուն աղղեցութիւնը կը թօթալէր : Իր գործունէութիւնը , թէպէտ ձեւին մէջ բացարձակապէս զրական , զուտ գաղափարի եւ վրայ հիմուած էր . եւ կարելի է արդէն Նուպարը յատկանշել սա երկու բառով՝ «դրական գաղափարապաշտ մը» : Այդ « գործի

մարդ »ը , որ կ'ատեր սնամէջ երազանքը , ամենաշեմ խանդավառութիւն ունէր մեծ գաղափարներու համար , միայն թէ իրեն համար «մեծ գաղափարները» իրականանալի գաղափարներն էին իր գլխաւոր «գաղափարը» , որ իր կենքին ստանչեղ եղած էր , Արարութիւնն էր : «Ես աւելի վարչադէտ մնն եմ քան զիւրանդէտ մը» կ'ըսէր : Դիւանագէտը պարտաւորիչ նմուշութեանց եւ անխուսափելի կողմնակալութեան մարդը կ'ըլլայ . վարչադէտը տեսակ մը զիւրանական է , մարդկային հասարակական կենսքին պայմաններուն հեշտացումն ու դաշնաւորումը լարող միտք մնն է : Եւ արարելու , Նուպարի գործը եղած է՝ սկիզբէն մինչեւ վերջը՝ գտնել միջոցներ մարդկային յարաբերութիւններուն մէջ աւելի արդարութիւն , աւելի կանոնաւորութիւն դնելու համար : « Բոլոր միւս խոշոր բաները խախտու են , կ'ըսէր , Արարութիւնը միայն իրական է : Ամբողջ կենսքս այդ բանը կրկնած եմ : Թող օրէնքը հաստատուի ամէն տեղ , ամէն կրօնքէ , ամէն ազգութենէ , ամէն կուսակցութենէ վեր , եւ մարդոց յարաբերութիւնները պիտի հեշտանան , եւ շատ մը խնդիրներ , շատ մը կորուստ պիտի ինքնին լուծուին » : «Ես , կ'աւելցնէր կատարող հպարտութեամբ մը , իմ հանդարտ երեւոյթիս տակ ամենն մեծ յեղափոխականը եղած եմ գործիս մէջ . եւ ասանց արեւին յեղափոխութիւններն են որ ամենէն տեսական , ամենէն իրական արդիւնքը կուտան » Յաճախ կարգացած է ինձի հատուածներ իր Յուշագրութիւններէն , որոնք շահեկան են արեւելեան զրոյցի մը պէս եւ տեղ տեղ գեղեցիկ՝ ճշմարտ դիւցազնբարութեան մը պէս . Նուպարին հոգին այն օրը պիտի ճանչցուի աւբողնապէս երբ այդ զերը հրատարակուի (1) , չեմ գիտեր աւելի սրտաշարժ ու վեհ էջ քան այն զոր զեռ կը յիշեմ՝ իր յստակ , կենդանի կարգացած թովը , եւ ուր կը պատմէր իր յուճեմը երբ Եզրիպտոսի ինքնավարութեան գործը յայնողնելու համար ասալին անդամ Պոլիս կ'երթար . ստեղծագործութեան անձկութիւնը , աւիւնը , հաւատքը եւ վրդովումը կային հոն . Նուպար իր գործը զգացած է ինչպէս մեծ պաշ-

(1) Այդ « Տուշագրութիւնները » իր հրատարակի առաջարկած են արքեպիս Բարսիլ Երզնկեցի և Բարսիս , Լուստոնի Եսայի Սէլջուրիս , եւ մէկ քանի մեծ գրատուներ , պիտի մասն դուտան մը անուիկ , հանգուցալի կայրին ցանկում : Երբ Քրասնորն բնագիրը տպագրուի , այժմէն արտօսուին տաացած են : Իսկ ինքն Սարգսմուտիւնը հրատարակելու « Ենթադրութիւն » մէջ :

տուն մը ճակատագրին իրեն յանձնուած : Եւ առանց իր գործին այդ վեհաշուք ըմբռնումին, որ իրեն տուած է անսպաս ու վիթխարի տուկուտութիւն մը, անկարելի պիտի ըլլար բացատրելի որ Նուպար յաշողած ըլլայ ունենելով, տարիներով, պէտք եղած հաստատումութիւնը, սրատեսութիւնը, հաւատքը եւ ճարտարութիւնը որով եզրկատար Թուրքին լուծէն խլեց եւ որով հիմնեց իր Սաան Դատարանները, զոր ոչ Սաիվը կըրցաւ երբեք քայքայել, ոչ իսկ Անգլիան՝ երբ Եզրկատար իր իշխանութեան տակ առաւ : Զարմացմամբ տեսայ որ լրագրիներէն ոմանք Նուպարի գործը գեղեցիկ միտածք մը համարած էին. չեմ կարծեր որ իր բուն նպատակը եզրկատար պիտուութիւն մը կանգնելու եւ երկրին բոլոր տարիներուն վրայ եզրկատարան տարրը գերիշխան դարձնել եղած ըլլայ . Նուպար «ազգայնական» ձգտում չուներ . հայկական ջարդերուն ամենէն քստմնելի շրջանին անգամ, իր բերնէն ատելութեան բառ որ չլսեցի Թուրք կամ բուրգ ցեղերուն դէմ . այդ ամբողջը կը նկատէր արգիւնք յոռի վարչութեան մը եւ ոչ թէ այս ինչ կամ այն ինչ ցեղին յանցանքը : Նուպարի գլխաւոր նպատակը արեւելքի մէջ հաստատելն էր Օրէնքին յաղթանակը, որպէս զի ոչ մէկ անհատ չկարենայ այլեւս կեղեքել կապկպուած ամբողջները, եւ որպէս զի ոչ մէկ ցեղ չկարենայ ճնշել ուրիշ ցեղեր : Երբ դինքը «Արեւելքի Քաճուրը» ուղեցին անուանել, մերժեց այդ հոյակապ տիտղոսը, նախընտրելով ժողովը «արդարութեան ախոյեանը Արեւելքի մէջ» : Նոյն իսկ Անգլիոյ տիրապետումէն յետոյ, այսօր, Նուպարի գործը կը մնայ կանգուն . իր դատարանները կենդանի են, եւ պիտի մնան . Անգլիոյ զանոնք ջնջելու անխոհեմութիւնը պիտի չզործէ : Անոնց չնորհաւ Եզրկատարի ժողովուրդը յաւիտենապէս ազատ է ճնշումէ : Անգլիոյ հովանաւոյն տակ, կանոնաւոր եւ բարոյական վարչութեամբ մը, այդ կէս-անկարտութիւնը զոր եզրկատար ունի այսօր, միակ կարելի բանն էր այդ երկրին մէջ ուր ֆելլաւ տարրը, որուն սկարտութիւնը Նուպար խորապէս զգացած էր, երբեք պիտի չկարենար ինքզինքը կառավարել իթէ ինքնիրեն Թողուէր : Նուպար կ'ուզէր միեւնոյն բանը ընել Հայաստանի մէջ, կ'ուզէր Օրէնքը հաստատել հոն ամէն ցեղերէ, ամէն կրօնքներէ վեր, եւ ոչ թէ կանգնել Հայկական Տէրութիւն մը, ինչպէս կը գրէ Էօմէն-Մելքիոս տը Վոկիւէ (1) . կը յուսար որ արդարութեան

հաստատմամբ, ցեղերը չկարենայով այլեւս իրար կեղեքել կամ շահագործել, ընական շարժումով մը իւրաքանչիւր ցեղ պիտի խմբուէր, աճէր ու զարգանար իր յատուկ կեդրոնին մէջ, առանց մին միւսին վնասելու . եւ որովհետեւ հաւաքք ունէր հայ ցեղին մտաւորական զօրութեանը վրայ, անշուշտ կը մտածէր թէ այդ պայմաններուն մէջ, Հայուն համար ինքնին պիտի լուծուէր իր ցեղական ինքնուրոյն բարգաւաճման խնդիրը : Բայց Հայաստանի հարցը աւելի կ'անոտ էր քան Եզրկատարին . ներքին եւ արտաքին պատճառներ արգիլեցին, ինչպէս գիտենք, որ Նուպար փորձէր իր սիրական զաւապարին այդ ամենէն սիրելի երագործումը :

Այդ բարձրանայեաց ըմբռնումով էր որ կը հասկնար եւ կը սիրէր իր ցեղը : Ազգայնական զգացումներուն զարգացման համար, լեզուն անհրաժեշտ տարրն է . եւ Նուպար հայերէն չէր գիտեր . լեզուէն դատ, ցեղի մը միջավայրին, ատելութիւններուն ու համակրութեանցը մէջը մանկկրթնէն ի վեր ապրած ըլլաւը կարեւոր դեր մը ունի . եւ Նուպար ութը տարեկանէն օտար երկիր ինկած էր : Ինքզինքը Հայ կը ըզգար՝ մտաւորապէս . եւ առանց կրթի, առանց սովորութեանց ու միջավայրի ճնշողական ազդեցութեան, կը նկատէր ցեղը որուն կը պատկանէր : Ատով, զերծ մնացած էր այն բոլոր միամիտ, արտաշարժ ու վտանգաւոր ինքնահաւանութիւններէն որով մեր շովէնները կը տեսնեն մեր ազգին պատմութեանը մէջ այն բոլոր մեծութիւնները զոր չենք ունեցած . Նուպար կը տեսնէր ցեղին այն մեծութիւնները զոր մենք ընդհանրապէս չենք տեսներ, եւ որոնք իրականներն են . Մեծ ազգ մը չենք եղած մենք, կ'ըսէր, եւ չէինք կրնար ըլլալ՝ աշխարհագրական այդ անճոռնի դիրքին մէջ . Ուշիմ, հպարտ, յամառ ու դիմազուկ ժողովուրդ մը եղած ենք . ամէն լուծի դէմ գլուխ վեցեղացած ենք . Ասիոյ մէջ եւրոպական քաղաքակրթութեան յառաջապահ գունդը եղած ենք . ասոս Հայուն մեծութիւնը, Բայց մեծ ազգ մը չենք եղած, մեծ քաղաքակրթութիւն մը չենք կրցած հիմնել, ինչպէս Պարսիկը, եւ Սաքը կամ Յոնը : Հայը մեծ կրցած է ըլլալ միայն անհատապէս, եւ օտար երկրի մէջ, ուր պայմանները ներքած են իր կարողութիւնները ամենայն ազատութեամբ զարգացնելու . Հայաստան մը, ճշմարտապէս անկախ ու մեծ Հայաստան մը, թե՛րեւս երբեք գոյութիւն չէ ունեցած . բայց գոյութիւն ունեցած են մեծ Հայերն » Եւ կը յիշէր

(1) Ֆիլաոս, 17 յուն, 99

սասներեք հայազգիները որոնք Բիւզանդեան գահուն վրայ բազմած են, ու այն մեծ Հայերը որ Թուսաստանի, Եգիպտոսի, Բոյնոսիոյ մէջ եւ այլուր կատարած են գործեր զորս աշխարհ նմայաւած է : Իմ անձնական ուսումնասիրութիւններս զիս արդէն առաջորդած էին այդ տեսողութեան, եւ կը զգայի Նուպարի այդ գառողութեան բացարձակ ճշգրտութիւնը . իր անձին ազդեցութիւնը, իր խօսքերը, իր գազափարին ընդդանումը մեծապէս զորացուցին իմ մէջս այդ տեսնելու եղանակը : Բայց զգալու եղանակին մէջ տարբերութիւն մը ունէինք, որ ընական էր, եւ որ պատճառ կ'ըլլար որ երբեմն վիճելիք էրարու հետ : Ընդունելով հանդիման որ մէկիկի մը կամ Պրոյրերսիսոս մը մարզկային պատմութեան մէջ աւելի առաջնակարգ զիրք մը ունի, իմ սիրտս աւելի կը մղուէր Աշոտ ողորմածի մը, Լեւոն Աի մը կամ Եղիշի մը եւ Նարեկացոյ մը, որոնք, թէեւ խոնարհ չըլանակի մէջ, եւ ընդհանօր մարդկութիւնէն անդիսուած, կատարած էին սակայն դեր մը աւելի գծուարին ու ինքնատիպ, թերիս աւելի գեղեցիկ, եւ որոնք ինչ, զուտ հայ եղած էին :

Նուպարի մեծ բազմանքն էր տեսնել Հայոց պատմութիւն մը գրուած այնպէս ինչպէս ինքը կ'ուզէր Այն Հայոց պատմութիւնը զոր գիտենք, սուտ մեծութիւններով, պակասներով, սխալներով եւ տգիտութիւններով ակազնուն, կը պայրացներ զինքը : Գիտական աշխատութիւն մը կ'ուզէր, որ երեւան հանէր Հայուն ճշմարիտ դերը աշխարհի մէջ, անոր կատարած իրական գործը հայ հողի վրայ ու օտար երկրի մէջ : Մինչեւ վերջին վայրկեանը, կը կրկնէր, անկեղծ ու անձկագին սպասումով մը . «Ո՛վ պիտի գրէ իմ ուզած Հայոց պատմութիւնս» :

Մեծ յուզումներու, մեծ խանդավառութիւններու կարողութիւնը ունէր, ընդհանրապէս այնքան հազուապիւս՝ մեր ոչ մէկ անգամ զայմացող, ամէն աղէտքի առջեւ անհոգ Հայերուն մէջ : Հայ նահապետներուն յիշատակին Հ. Շառնիթանի ձեռքով Բարիզի Անէն-Քլոթիտ կնիզեցոյն մէջ կազմակերպուած բանդիաւոր պատարագին օրը, զինքը տեսայ ինքիբնէ ելած, իր մեծ ազուտը բարի աշուրները արցունքով լեցուն, ու այդ հսկայ ծերունին գնաց Փրանսացի կրօնաւորին ձեռքը համբուրեց, իր երախտագիտութիւնը յայտնելու համար . —Ու մինչդեռ Հայերէ շատեր եւ ոչ իսկ կը հետաքրքրուին այսօր գիտնալ թէ ի՞նչ քաջութիւններ

գործուեցան Չէլթունի վերջին վեցամեայ պայքարին մէջ, Նուպար հպարտ հաճոյք մը կը զգար քսան անգամ պատմել տարով Ապահին ու Աղասին, որ ակնաստես եւ գործակից եղած էին, այդ յեռնակակց դիւցաներգութեան բոլոր մանրանունութիւնները . «Երիտարարութիւնս վրաս կուգայ, կ'ըւէր, երբոր Ապահը Չէլթունի երգերը կ'երգէ ինձի» : Եւ ինքն է որ կամք յայտնեց որ Աղասիի ծանօթագրութեանց վրայէն Փրանսերէն շարադրեմ Չէլթունի պատմութիւնը, որ նրատարակուեցաւ իր ծախքովը :

Ղարաբաղի Նուպարներէն սերած էր, եւ առիկա կը կրկնէր սիրուն գոռողութեամբ մը : Չամչեանին մէջ իրեն ցոյց տուած էին էլ մը ուր իր նախահայրներուն քաջութիւնները կը յիշատակուէին : ԻՔրէլ տուաւ Ղարաբաղի վրայ նրատարակուած հայերէն բոլոր գրքերը . փափաք ունէր իր տո՛մին պատմութիւնը գրել տալու : Կարծեմ նոյն իսկ յանձնած էր երիտասարդի մը այդ աշխատութեան հոգը, բայց հիւանդութիւնը վրայ եկաւ, ու իր այդ բարեպաշտ ծրագիրը անկատար մնաց :

Իժնդակ ու սրտում վախճան մը եղաւ վախճանը այդ մարդուն : Հիւանդութիւնէն առաջ, վառտութիւնը զինքը պաշարած էր : Յունական պատերազմէն յետոյ, երբ Եւրոպան թողուց որ թուրքը՝ անիմաստ ու լիբբ յողթնակով մը ուժ վերստանայ, Նուպար յուսահատ ու երկչոտ տրամադրութեան մը մէջ ինկաւ : Ատի իրեն ապացոյց մը թուեցաւ որ Եւրոպան ոչինչ պիտի ընէ Արեւելքի քրիստոնէսներուն համար, եւ զգաց որ թուրքին գոռողութեան եւ զօրութեան այդ արժարձամբը վտանգը տասնապատիկ մեծացած էր Հայիերուն ալ զլլուուն : Հաւատքի, խանդի յետին նշույլը մարեցաւ իր մէջը . մեծ իրջճահարութիւն մը, մեծ վախ մը, մեծ գիթութիւն մը զինքը տարամերժաբար պատեցին . « Կը պազատիմ, կ'ըւէր, յորդորեցէ Հայերուն որ ոչինչ ընեն, մտածած ձեւանան . ապա թէ ոչ կը փնտնան բացարձակապէս » : Եւ իր ոչինչը այս անգամ ո եւ է վերապահութիւն չունէր : Եւ ոչ իսկ ուղեց էր Հայութիւնը ծանօթացնող գրքերու նրատարակութիւնը շարունակուի, ինք որ միտ խանդավառօրէն համակիր եղած էր այդ գազափարին : Մինչեւ անգամ նեղատարութիւն կը զգար ուսանողներու օգնելու : Վշտատարակութիւնները կրնան զգոնել թուրքը, կ'ըւէր, պէտք է ոչ մէկ պատրուակ տալ » : Չուզեց նոյն իսկ ո եւ է ավակցութիւն ընել Անանիոսի հիմնարկութեանը : Լրագիրները կը

նկատէր իր գրգռման պատճառ մը, եւ չէր ուզեր պատասխանատուութեան բաժին մը ունենալ : Բնականաբար համակարծիք չէի կրնար ըլլալ իրեն՝ այդ ծայրայեղ վիատութեան մէջ, բայց կարելի չէր չարգել իր զգացումը, որ յատկ կուգար պերագոյն խզճահարութիւնէ մը : « Էիմա, կ'ըսէր, ուրիշ բան չկայ ընելու բայց եթէ խեղճերուն օգնել, հազարաւոր Հայեր աւսօթի են, հազարաւոր որբեր կան, ազգին կեանքը վտանգի մէջ է. ուսանողներէ եւ զըր֊քերէ առաջ անոնց պէտք է մտածել : » Եւ իր ամբողջ առատաձեռնութիւնը կեդրոնացուց, վերջին օրերուն, իր կարօտ ազգակիցներուն օգնելու :

Հիւանդութիւնը աւարտեց ինչ որ վատուութիւնը սկսած էր : Այդ զուարթ ու կրակոտ մարդը յանկարծ ընկկեցաւ պաղ ստուերի մը մէջ : Տարի մը, սպասեց, ցաւերու մէջ, մահուան : Միտքը պայծառ մտացած էր, եւ իր վիճակին գիտակցութիւնը զինքը ահօնի կերպով չարչարեց : Հազիւ կարող խօսելու, իր միակ բառը ամէն անգամ որ զիս տեսնէր, « Ի՞նչ լուր Պոլսէն » հարցումն էր : Կը սպասէր միշտ ընդհանուր ներումի մը : Լուրերը, զոր ունէի տալու, տխուր էին : Եւ զուխը կախ, մարեցաւ ու հատաւ խեղճ մեծ մարդը, պայարուած իր սիրական ընտանիքովը, որ այդ կակճախ ոգեւարը անուշացուց՝ զիցացական գորովով մը :

Մենք պիտի չմոռնանք այդ դէմքը, եւ աւտոր աշնուական ու կաթնոյին բարութիւնը Պիտի չմոռնանք այդ ընտրուած հոգին, որ ուժ մըն էր՝ զազափարի մը անբաժանելի կերպով կապուած : Պիտի յիշենք իր ալեւոր օրնկերոյիսանբազդատելի խօսակցութիւնը, անխոյն ու պատկերային արամտութեամբ մը լուսաւոր, հասուն մտածմամբ մը ամրացած, արեւելից զրուցարանի համեղ ու թեթեւ շնորհովը տողորուն : Իր պայծառ տեսողութիւնը կեանքի, իր հաւատքը արդարութեան յաղթանակին, իր գործնական ու յստակ ըմբռնումը ազգերու ճակատագրին, իր բովանդակ խորին ու պարզ մտածողութիւնը պիտի ապրին մեր մէջը, անջնջելի : Եւ իր յիշատակին լուսազոյն յարգանքը ընծայած պիտի ըլլան, եթէ կարենանք ծաւալել մեր մէջը բարեբար ազգեցութիւնը այդ Իմաստասեր ձայնին, որ, անկեղծ, հանարտ ու քաղցր չեւտով մը, մէկ քանի որոշ ու բեղմնաւոր ճըշմարտութիւններ աւանդեց մեզի :

ԱՐՇԱԿ ԶՊԱՆՆԱՆ

ՆԱՄԱԿ ՄՐԱԿԳՐՈՒԹԵԱՆ

Պ. Վիգբոտ Պէտառ, ծանօթացած ըլլալով Ա.Ա.հիթի մէկ քանի յօդուածներուն, մեզի զըրկած է, հրատարակուելու համար, հետեւեալ նամակը : Մեր խնդիրը, ու մեր զօրազդութիւնները մեզի չափ, եթէ ոչ մենէ առիկ գիտցող, մեր դատին յայտմանը մեզի չափ ցանկացող օտար անձնաւորութեան մը այս մէկ քանի տողերը՝ Հայոց ուղղուած՝ կը կարծենք որ կրնան մեր հասարակութեան վրայ գործել ազգեցութիւն մը այնքան օգտակար որքան կազդուրիչ : Ոչ ոք մտցած է այն կարեւոր մասնակցութիւնը զոր Պ. Պէտառ բերաւ Յրանսայի մէջ հայկական խնդիրը ծանօթացնելու գործին : Իր յօդուածները Ռըվիլի ջր Բառիին մէջ, զոր յետոյ հրատարակեց Մուշրմանի ֆաղափակներովը տիտղոսուած զրգի մը ձեւով, կաշառուած մամուլի մը եւ հայաստեց կառավարութեան մը ընդդիմութեանը հակառակ, վերջնապէս արթնցուցին ի նպատակ Հայոց Յըրանսայի հանրային կարծիքը, որ արդէ սկըսած էր լուսաւորուիլ հայր Շառմըթեանի, Սէվոսի, Քիշմանսայի եւ ուրիշներու հրատարակութիւններէն : Պէտառ անձամբ Պոլսի գազան եւ 96ի կողորածէն յետոյ, հայկական թաղերուն, մասնաւոր Հապուզի, տեսարանը աչքովը տեսած էր : Իր նկարագրութիւնը սարսափի ու զայրոյթի կենդանի ազդուակ մըն էր, եւ ազդուակ լուսեցաւ : Այսօր, Յրանսա ճըշմարտ գոյնովը տեսած ու հասկցած է հայկական խնդիրը. եւ եթէ պարագաները բերեն որ Եւրոպա մեզմով զբաղիլ ուզէ, Յրանսայի հանրային կարծիքը արտանց մեզի հետ պիտի ըլլայ : Կրտսէի դէպքերուն ժամանակ, Պէտառ Կրտսէ զնաց եւ նոյն դերը կատարեց Կրտսեցիներուն համար : Պէտառի ազգեցութեան տակ, Հավիս իր հոյակապ ուսումնասիրութիւնը հրատարակեց Ռըվիլի ջր Բառիին մէջ՝ հարուածելու համար Քրանսական կառավարութեան ոճը բարգործ ընթացքը Արեւելից գործերուն մէջ : Անկէց է վեր, Կրտսէի խնդիրը, բազմակնճի պատճառներու երջանիկ արտադրոյթով մը, լուծում գտաւ, եւ թերեւս օր մը յայնուրի թէ որ ատրիմանի կարեւոր եղաւ այն դերը զոր Ռըվիլի ջր Բառիին կատարեց Յրանսայի արեւելեան քաղաքականութեան փոփոխման մէջ : Այս մէկ քանի ծանօթութիւնները տալ հարկ համարեցինք, որպէս զի մեր Ռիթերցողները բմբունն նշանակութիւնը այն անձին որ այս բարեկամական խորհուրդները կը հաճի տալ մեզի :